

նուրբան, յոր եւ յուսամ վայելել յայտմ հետե, ակն ունելով ի պատուական եւ խրախուսիչ գրութեանց Ձերոց երբեք երբեք մխիթարել, ընդ երկոցուն երիցակից հարազատ Գալֆայեան վարդապետաց, որ եւ կարօտակից սիրով ողջունեն զՁեզ, յորոց Խորեն վարդապետ եւ շնորհս Ձեզ ունի բազումս, որ զի առանց իսկ տեսանելոյ զնա, զայնքանի ցոյցանէք առ նա

աղապատանս, զոր աննախանձ հայրենասիրութեան Ձերոյ եւ ազնուախոն սրտիդ ճանաչեալ արդիւնս զոյ եւ նշանակ :

« Մնամ մեծապատիւ Տէրութեանդ

« Աղօթաբար

ՍԱՐԳԻՍ Վ. ԹԷՆԴՐՈՐԵԱՆ : »

Կայսերական հրովարտական Գ. Գաբրիէլ Այվազովսքի վարդապետին Պեսարապիոյ, Նախիջեւանի եւ Խրիվնո առաջնորդ ընտրուիլը.

ՀՐՈՎԱՐՏԱԿ

ԱՌ ԻՐԱՒԱՐԱՐ ԾԵՐԱԿՈՅՏՆ.

Ձառաջնորդ վիճակին Հայոց Նախիջեւանայ եւ Պեսարապիոյ, գԱրքեպիսկոպոսն Մասրէոս Վեճապետեան, բարեգրութեամբ ազատ արարեալ յայնմ պաշտամանե պատուէր տամք լինել նմին Առաջնորդ վիճակին Հայոց Ամսերխանու. իսկ գտեղակալութիւն վիճակին Նախիջեւանայ եւ Պեսարապիոյ յանձն առնեմք Գաբրիէլի վարդապետի Այվազեանց.

Ի բնագրին նա ինքն Վեճապետ Ինքնակալըն ձեռագրեալ է այսպէս.

Ի Յարսքոյե-Սելօ, 4 Նոյեմբեր 1857.

ԱՂԱՒՆՆԻՐ.

Վաւերացոյց ձեռնագրաւ իւրով Ոստիկան Ներքին գործոց

Ս. ՂԱՆՍԿՈՅ

Այս մեծաշուք հրովարտական ետեւ Վեճապետ Կայսրը բարեհաճեր է երկարաձիգ առանձնախօսութեամբ մ'ալ զսրբազան Վարդապետը պատուել, հետը ամենայն ընտանութեամբ խօսելով Ազգիս ապագայ բարեացը վրայ : Նոյնպիսի սիրով եւ ընտանութեամբ ընդունել է զինքը նաեւ բարձրապատիւ Կոստանդին մեծ դուքսը :

Սեպտյա 20ին եւս Ներքին գործոց Վսեմապալլ ռոտիկանը Լանսքօյ Գերապատիւ Վարդապետին ռոտիկանը Լանսքօյ Գերապատիւ Վարդապետին մեծանաց կոչուել մը ընելով շնորհաւորել է փառօք իւր արժանաւոր ընտրութիւնը, ի շահ եւ ի փառս Սուրբ Եկեղեցւոյ : Երկրորդ օրը Գերապատիւ Վարդապետը ճամբայ ելեր է դէպ ի Մոսկուա. անկէց Յոսեփ ալիսի անցնի. անտի եւս իւր առաջնորդութեան արողը՝ Քիշնեվ. ուսկից պիտի սկսի իւր մտածած մեծամեծ բարիքներն իւր ընդարձակածաւալ հօտին վրայ սփռելու, որոց

Ukase impérial: Nomination du R. P. Gabriel Aïvazovsky aux trois diocèses de Bessarabie, de Nahitchévan et de Crimée.

UKASE

AU SÉNAT DIRIGEANT.

En relevant gracieusement des fonctions de chef de diocèse Arménien-Grégorien de Nahitchévan et de Bessarabie l'archevêque Mathieu Végapétouff, nous lui ordonnons d'être le chef du diocèse Arménien-Grégorien d'Astrakan, et nous confions la direction du diocèse Arménien-Grégorien de Nahitchévan et de Bessarabie, à l'archimandrite Gabriel Aïvazovski.

L'ukase original est signé de la propre main de Sa Majesté Impériale.

Tzarskoé-Sélo, 4^{er} Novembre 1857.

ALEXANDRE.

Et contresigné par le Ministre de l'Intérieur

S. LANSKOY.

A la suite de cet auguste décret, Sa Majesté a daigné recevoir le nouvel Archimandrite en audience particulière, et avec une affectueuse familiarité, s'est entretenue longuement avec lui du bonheur futur de la nation arménienne. S. A. I. le grand duc Constantin l'a reçu avec la même bonté.

Le 20 du même mois, en l'honneur de cette nomination, dans laquelle S. M. n'a eu pour but que l'intérêt et la gloire de la nation arménienne, S. E. le Ministre de l'intérieur a donné un grand banquet à toute la noblesse russe et arménienne. Le lendemain, l'honorable Archimandrite a quitté Saint-Petersbourg pour se rendre à Moscou, de là à Odessa, puis à sa résidence, à Kichenew, d'où il commencera à mettre à exécution ses utiles projets et à répandre ses bienfaits sur son trou-

ուրախութիւնը ինչպէս կըլսեմք, անգամ է :

Բայց սակայն այս աւետիսը տարակոյս չունիմք որ հաւասարակիր հաճութեամբ, քե եւ բազմապիսի զգացմամբ նաեւ ընդհանուր ազգին եւ զազը սիրողաց բոլոր սրտերը պիտի լեցունէ : Ոմանք խնդալով ազգիս երկնաւոր այցելութեանը վրայ, այլք մեզի հետ ուրախակից ըլլալով, ու վշտաց եւ հալածանաց ունեցած անկարծելի ելիցը վրայ զարմանալով, բազումք եւս իրենց ակնկալութեանցը լրումը տեսնելով, եւ բազմագոյնք՝ բշխմեաց եւ առեւեաց բերանը կարկեալ պապանձեցընելով, եւ ամենքնիս մեկտեղ՝ որ Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ որդիքս եմք՝ յարեւելից մինչեւ իմուտս՝ անպատում հրճուանօք գոհութիւնս եւ օրհնութիւնս առ Ամենագութն վերառաքելով՝ որ իւր յաւիտենից ողորմութեան հոսանքները արդ լայնածաւալ գետի մը պէս կըղարձրեն ծարաւակից ժողովրդեան մը վրայ՝ որոց ոչ գուցէ հովիւ :

Այս բարձրագահ պաշտօնն ու պատիւը՝ որչափ որ Գերապատիւ Գարբիէլ արքիմանտրիտ վարդապետին փառքն ու արդիւնքը մատնանիշ բոլոր աշխարհիս կըցուցնեն, եւ քե ինչ մեծ համարումն ու սէր ունին Ազգն ու Վեհափառ Իշխանապետը իւր առաքինակրօն եւ անստգիւտ վարուցն, իւր ծայրալիւր գիտութեանը, զարմանալի հմտութեանն ու ընդարձակ կարողութեանցը վրայ, այնչափ եւս աւելի պէտք է զմեզ ազգովին իրեն երախտապարտ ճանչնամք ու խոստովանիմք՝ որ Գերապատիւ վարդապետը՝ իրմով այնպիսի անգիւտ անձ մը, մանաւանդ քե գանձ մը կընուիրէ հայրենեաց եւ սուրբ եկեղեցւոյս : Վասն զի միայն ազգերնուս վրայ ունեցած ամենամեծ սէրն ու խնամարկոտ գրութիւնն է որ իւր ցածուն խոնարհութեանը յաղրեցին՝ յանձն առնելու այնպիսի մեկ արող մը՝ որ երբ իր փայլունութեամբը շատերուն աչքն առնէ, բայց ինքը հոգւոյ անշուշտիկ աջօքը այն պաղպաջուն փայլմանը տակ պսակ մը կըտեսնէ, զոր Տէր Քրիստոս աստուածային գլխուն վրայ տարաւ, եւ իւր յաջորդացը՝ իւր հօտին արժանաւոր հովուապետացը բողոք ի ժառանգութիւն, որ իւր փշանիւր եւ արիւնազարդ պսակէն եկեղեցւոյ եւ ազգաց անուշահոտ ու անբառամ վարդեր բուսցընեն :

peau dont, nous assure-t-on, la joie est au comble.

Nous ne doutons pas que cette nouvelle ne remplisse de satisfaction et de joie le cœur de tous les patriotes et de tous ceux qui aiment la nation arménienne. Les uns se réjouiront de ce que le Seigneur a daigné visiter notre nation; les autres, dans leur surprise, seront enchantés avec nous de ce résultat inattendu qui est la récompense de souffrances et de persécutions endurées. Plusieurs aussi, voyant la réalisation de leurs espérances; un grand nombre encore, imposant silence aux envieux et aux ennemis; nous tous, qui sommes les enfants de la sainte Église arménienne, d'un bout à l'autre du monde, pénétrés d'une joie ineffable, nous adresserons nos remerciements et nos louanges au Très-Haut, dont la miséricorde éternelle répand son cours comme un fleuve bien-faisant, sur un peuple privé de pasteur.

Ces hautes fonctions et cette insigne faveur mettent en relief aux yeux de tous le mérite éminent du très-honoré archimandrite Gabriel Aïvazovski, l'affection que lui portent et la nation et Sa Majesté l'Empereur, la haute estime que leur ont inspiré sa vie vertueuse et irréprochable, ses grandes connaissances, sa profonde érudition et sa vaste intelligence. Aussi nous devons une bien grande obligation, et la nation tout entière avec nous, au R. P. Gabriel, qui offre en sa personne à la patrie et à la sainte Église un homme d'un mérite aussi rare, un trésor aussi inappréciable. Ce n'est, en effet, que son grand amour et sa bienveillante sollicitude pour la nation qui ont pu l'emporter sur son humilité, et le forcer à accepter ce siège. Car, si l'éclat de cette haute dignité peut éblouir les yeux du plus grand nombre, le regard pénétrant de son âme n'en a pas été ébloui; sous ce brillant éclat, il aperçoit une couronne que Notre-Seigneur a portée sur sa tête, et qu'il a laissée en héritage à ses successeurs, aux dignes pasteurs de son troupeau, afin que, de sa couronne d'épines baignée de sang, ils fassent naître pour l'Église et pour les nations des roses toujours odorantes et toujours vermeilles.

Propriétaire-gérant : A. LACHAT

Ի ՓԱՐԻԶ, Ի ՏՊԱՐԱՆԻՆ ԱՐԱՄԵԱՆ.

Typographie arménienne ERNEST MEYER, 3, rue de l'Abbaye, Paris.